

ՊԱՐԶ ՔԱՐՈՉՆԵՐ

ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱՆԻ ՀՈՂՈՒԱԿԱՆ ԹՈՒՂԹԵՐԸ

Բ.

Գալով բովանդակութեան՝ Առաքեալը այս երեք թուղթերուն մէջ իրեն գլխաւոր նիւթ բնարած է Եկեղեցին, այն Եկեղեցին՝ որուն նկատմամբ ինք աւանդած խոստովանութեանը եւ սէր ունէր, այն եկեղեցին՝ զոր իր ստուարանքներովը երկնած էր, այն եկեղեցին՝ զոր իր սիրելի դուստրը կը նկատէր: Արդ՝ այժմ կ'զգար Առաքեալը թէ բաժանման վայրկեանը կը հասնէր, եւ բաժանելէ առաջ պէտք էր որ ընէր կարգ մը յանձնարարութիւններ իր հոգեւոր երկու գաւառներուն:

Տիմոթէոսի ուղղեալ առաջին թուղթին մէջ խօսելով նախ եւ առաջ եկեղեցւոյ մասին (Գլ. Ա-Գ), Առաքեալը կը յանձնարարէ կարգ մը գզուշտութիւններ սխալ վարդապետութիւններ բարոյագնորդելով՝ որպէսզի չպատեցուին եկեղեցւոյ հաւատարմը եւ Աւետարանը: Ասա կը ճշդէ ճշմարիտ պաշտամունքը եւ կը զժէ կախովորոններուն եւ սարկաւազներուն պարտականութիւնները: Վերջին երեք գլուխներու մէջ, (Դ-2) Տիմոթէոսին, իրր եկեղեցւոյ ծառայի, կը բաշտարէ իր պարտականութիւնները հանդէպ սուս վարդապետներու եւ հասարակութիւնը կազմող գաւառան հաւատածներու:

Տիմոթէոսի ուղղեալ երկրորդ թուղթին մէջ Առաքեալը կը խօսի յաջորդարար երեք հետեւեալ կէտերու վրայ: Ա) Տիմոթէոսի եւ Աւետարանի վրայ խօսելով՝ անկեա կը յորդորէ գՏիմոթէոս հաստատմեալ ստուարանքներու մէջ Աւետարանի դասին համար: Բ) Տիմոթէոսի եւ եկեղեցիի վրայ խօսելով կը յանձնարարէ անոր պայքարել հերետիկոսութեան դէմ քարի զինուորի մը, բաշտարի բմբիշի մը եւ համբերատար հողագործի մը պէս: Գ) Տիմոթէոսի եւ իր խի անձին վրայ խօսելով՝ Առաքեալը կը խնդրէ անկէ շուտով գալ իր օրհասական բարեկամին մօտ:

Խի Տիմոթի ուղղած թուղթին մէջ Պօղոս կը խօսի ընդհանրապէս եկեղեցւոյ մասին, կ'արտայայտուի ձերբերու, կիներու, երիտասարդաց եւ ծառաներու նկատմամբ Տիմոթի վարտելու կերպի մասին, ինչպէս եւ եկեղեցւոյ եւ աշխարհի յարաբերութեանց մասին:

Այս երեք հովուական թուղթերուն համար իրր բնարան բնարած կեդրոնական համարին անդրադառնալէ առաջ՝ բանի մը խօսք կ'ուզէի ընել երկու նիւթերու վրայ, որոնց կը հանդիպին շատ առիթներով մեր երեք թուղթերուն մէջ. —այդ երկու նիւթերն են կիներ եւ ճերմակիտութիւնը:

Այս երեք թուղթերուն մէջ Պօղոս Առաքեալը կը խօսի շատ անգամներ այն ազդեցութեան մասին, զոր կիներ եկեղեցւոյ մէջ կրնայ յատկապէս բերել: Այդ ազդեցութիւնը կրնայ ըլլալ գերագնացօրէն լաւ, կամ ընդհակառակը ըլլալ շատ աղէտալի եւ չարաշուք:

Այդ ազդեցութիւնը կախում ունի ամէն բանէ առաջ կրնայ իր Փրկչին Տիմոս-Քրիստոսի հանդէպ բունած ընթացքէն: Չար ոգին կը ջանայ համոզելու կիներ որպէսզի չկարենայ օրելէ բան ընել. վստահ լաւ համոզուած է որ անդամաւորութեամբ կրնայ գործունէութիւնը՝ մեծապէս պիտի կարենայ մասնել Քրիստոսի դասին: Միւս կողմանէ Չար ոգին գիտէ նաեւ թէ միայն կիներ է որ կրնայ տալ իրեն ամենասարափելի հարուածը, երբ ան կը նուիրուի անբողոքապէս իր Փրկչին: Կ'ուզէի հասկըցնել մեր եկեղեցւոյ կիներուն եւ համոզել որ բարիին, արդարութեան, սքրութեան, անկեղեցական խաղաղութեան յաղթանակը այդ մարդոց ձեռքերէն աւելի կանանց ձեռքերուն մէջն է, նոյն խի կիներէն այդ մարդոց միայն վերապահուած ըլլար առիւծի բաժինը, այսինքն է՝ բուէարկելու իրաւունքը:

Գալով հերետիկոսութեան, պիտի ուզէի մատնանշել այն վստահաւոր հոսանքն ներկայի, որով սխալած է բրիտանական վարդապետութեան (Doctrine) հարցին նուազ կարեւորութիւն տալ. կամ քննաչի տալ: Ընդհանրապէս կ'ընան այժմ, «եներթ է որ ապրիմը բրիտանական բարոյական կեանքով, ապիկա բաւական է, վարդապետականը երկրորդական կը մնայ: Ինչ պիտի օրէժը կրտսով ուղղափառ ըլլալ վարդապետական հարցերու մէջ, խի սրտով չարափառ՝ բարոյական հարցերու մէջ»: Այս խօսքերը կրնան ըստ երևոյթի մը ճշմարիտ ըլլալ, բայց պէտք է գիտնալ որ կրօնքի վստահ ընդդ խօսքերն են: Կրօնքէն վարդապետականը վերցնելով՝ կրօնքը կը դադրի առողջ կեցուածք մը ունենալէ: Զգուշանանք չնշելէ բրիտանական վարդապետութիւնները, երբ կը շնչեն վարդապետականը, շնչած կ'ըլլանք այն հիմը որուն վրայ կը հանգչի հաւատարմի շինուածքը: Վարդապետութիւնը նման է գործարանաւորութեան մը կամայինը: վերցնելով կամայինը բուստազապէս վերածած կ'ըլլանք գործարանաւորութիւնը թոյլ մարմնի մը, կամ թուլամորթի մը, որ կարող չէ տանելու յաղթանակօրէն կեանքի կռիւր: Պօղոս Առաքեալի բրիտանականութիւնը գործող եւ յաղթական եղած պիտի չըլլար կիներ վարդապետական ստիւն ստաղծներով կառուցուած չըլլար: Սակայն կրօնքի մէջ պէտք չէ խճողուն սկոլաստիկ վարդապետութիւններ, որոնք արգելք եղած են եւ կ'ըլլան ամառանի եկեղեցւոյ անկեղեցական ծառայան եւ յառաջ բերած են եւ կը բերեն պառակտումներ եկեղեցւոյ ծոցին մէջ:

Եւ այժմ կեդրոնացնենք մեր ուշադրութիւնը մեր բնարան բնարած այն խօսքին վրայ, որ խառնուում է երեք հովուական թուղթերու:

«Բարեւոր պատերազմը պատերազմեցայ, քնթացքը կատարեցի, հաւատարմ պահեցի»: Այս համարը կարգալով մեր մտքին առջեւ կը պատկերանայ կրտսիս պատերազմի մը, որ վերադարձած է պատերազմի դաշտէն՝ թաթուռուած փուշներով, մարմնայն վրայ շատ մը վէրքերով, ու թէև պատերազմի հետեւանքով իւր ֆիզիքական կորուրք սպառած, թէև իր առկունութիւնը հիւժած, բայց յաղթութեան համար իր արիւթիւնը եւ իր հաւատարմ կը մնան անստատու: Ո՛վ գիտէ թերեւս բանի մը շարքէն, թե-

բնւս բանի մը օրէն պիտի բաժնուի ընդ միշտ պատերազմի դաշտէն: Աստուածային պետք այլեւս իր հաստատարիմ պահակը պէտք էր կոչել իր մօտ: Այսպիսի լուրջ պահու մըն է որ Առաքեալը կրկնակ անկարի մը կը նեակ դէպի անցեալը՝ ըննելու համար իր կատարած ծածրան, ապա դէպի ապագան խոստում համար յաղթանակի այն պահին վրայ՝ որ իրեն պատրաստուած է: Արդ՝ Առաքեալը անցեալը կը թողու կատարելու պէտք խաղաղ, վասնզի ինք համագումար է որ անցեալը կարգադրած է: հաւատարմ ապագան ըլլալով Յիսուս-Քրիստոսի շնորհացը: Առ թէ եւ իր անցեալը միւսք բերած ստեն կը յիշէ իր ատկորթիւնները, իր սարսափելի հալածանքները ընդդէմ Քրիստոսի աշակերտաց, թէ եւ կը յիշէ Ստեփանոսի սպանման անմնացէս մասնակցած ըլլալը: Բայց ան կը հաւատայ ստուգապէս որ Յիսուս Քրիստոս առէն քան ներած է եւ թէ անոր մեղաւորակէ պատարագովը արդարացած է Աստուծոյ աւելու: Այն օրէն որ ստանձնեց առաքելական պաշտօնը, ստուգիւ իր թողնուած կատարելութեան չկրցցու հասնիլ, եւ միշտ ինքզինք զգաց իրր ամէնէն յետինը մեղաւորներուն, այլ սակայն Քրիստոսի վրայ ունեցած վստահութիւնը իրեն ներշնչեց այն համազօրմը թէ կրնայ այլեւս հանդարտ մնանիլ:

Նաեւ իւր հայեացքը դէպի ապագան՝ կատարելապէս խաղաղաւէտ եղաւ: Իրեն սպասող մը եթէ ունէր յատկանականութեան մէջ՝ Գատաւոր մը չէր, այլ Փրկիչ մը, Սինայի սարսափելի Աստուծոք չէր, այլ խնձրակաթ Հայրն էր սիրոյ՝ որ իր զլեռն պիտի դէժէր այն լուսեղէն պատիճ՝ որ վերապահուած է մրայն բարի պատերազմը պատերազմողներուն: Առաքեալին մահը մէկ վայրկեանէ միւսը պիտի հասնէր, բայց ինչ փայթ, քանի որ այդ մահը պիտի ըլլայ իրեն համար սկիզբը իւր կատարեալ յաղթութեան եւ փառքի մուտքը լուսեղէն օթեաններուն: Ինչպէս որ Առաքեալը գրած էր Կորնթացաց, մահը արդէն պարտուած կը նկատուի եւ կեանքով ընկուզուած՝ շնորհիւ կեանքի Իշխանին մեղքի վրայ տարած յաղթութեան:

Ո՛վ հաւատացեալներ, անդարձ մեկնումք որմը կը մօտենայ նաեւ ձեզմէ իւրաքանչիւրին համար, Թերեւս քանի մը տարիէն, կամ թերեւս քանի մը ամիսէն, կամ թերեւս քանի մը օրէն, կամ թերեւս քանի մը ժամէն, կամ վերջապէս թերեւս ընդհուպ, զուր պիտի ստիպուած ըլլաք բնիւր «մնար բարոյ» բոլոր անոնց, զորս զուր սիրած էք, եւ պիտի ըստիպուած ըլլաք ընթանալ միայնակ այն մթաբառուներ հովանի մէջէն՝ ուրիշ այլեւս չեն վերադառնար երբեք: Պատրաստ պիտի ըլլա՞ք այդ հանդիսաւոր պահուն: Պիտի կրնա՞ք հանդարտ ու անխուով մնանիլ, եթէ այսօր ձեր վերջին օրը նկատուէր, պիտի կրնայի՞ք պատրաստ ըլլալ: Այս հարցման հաստատական պատասխան մը զուարթութեամբ եւ սակայն խոնարհ վստահութեամբ տուած ըլլալու համար պէտք է որ զուր եւս իրագործէք Առաքեալին սա որոշ երեք հաւատառումները. «բարւոր պատերազմը պատերազմեցայ, ընթացքս կատարեցի, հաւատարս պահեցի»:

Կեանքը պատերազմ մըն է: Այս աշխարհի մէջ

ամէն մարդ որ կը ծնի, ուզէ չուզէ կը դրուի պատերազմի մը դաշտին վրայ՝ ուր պարտաւորուած է ամենասանդ պատերազմներու մօնել եւ դիրք բռնել երկու պատերազմող թանակներու, բարիին կամ չարին թանակներուն մէկ կամ միւս կողմին մէջ եւ այստե նպատակ Քրիստոսի թագաւորութեան գալուտեան երկրի վրայ, կամ ընդհակառակը անոր գալուտեան յապաղման: Անկարելի է ըլլալ միանգամայն երկու թանակներու մէջ այ, ուշ կամ կանուխ պէտք է ընել ընտրութիւնը: Եթէ մարդ ընտրած է բարին՝ մտնելով Քրիստոսի թանակին մէջ, կրնայ բռնիլ, հակառակ կռիւին սասակութեան եւ կրած վէրքերուն՝ ան կ'ընթանայ դէպի յաղթութիւն եւ թէ ընդհուպ պիտի սասանայ յաղթանակի պատիւ: Իսկ եթէ ընդհակառակը կը պայքարի միւս թանակին մէջ, պէտք է սպասէ սարսափելի հանդպակցութեան զեպագոյն Գատաւորին՝ որ պիտի հատուցանէ իւրաքանչիւրին իւր գործըրը համեմատ: Եղբայրներ՝ եւ քոյրեր՝, ըմբռնած էք թէ կեանքը պատերազմ մըն է եւ թէ զուր կը պատերազմի՞ք բարի պատերազմը:

Կեանքը ընթացք մըն է, մեզ կ'ըսէ ապա Պօղոս Առաքեալ, կեանքը ոչ թէ ստոյտ մը կամ հաճոյքի գրասանք մը. այլ ընթացք մը, վազը մըն է, եւ կըր մէկը կը վազէ՝ չի նայիր դէպի ետ, վասնզի կը հետապնդէ որոշ նպատակ մը, որուն անդադոր յաւում կ'ըլլան իր աչքերը: Ո՛վ հաւատացեալներ, ըմբռնած էք թէ ձեր վարած կեանքը պէտք է ընթացք մը ըլլայ, եւ թէ կը հետապնդէ՞ք կեանքի զեպագոյն նպատակը, Քրիստոսով զուտած կեանքի խոստացեալ պատիւ:

Բարի պատերազմը պատերազմիւր համար, իր ընթացքը կատարելու համար Առաքեալը պարտաւորուեցաւ պահել հաւատը, այն հաւատը՝ որ զուարթ վստահութիւն մըն է եւ հաւատարիմ հնազանդութիւն մը թագաւորաց թագաւորին հանդէպ: Եւ Առաքեալը զիտաց պահել այդ հաւատը ամէն առթիւ, յաճախ միայնակ, կամ գրեթէ միայնակ մնալով, եւ հատատապէս մրացեալ իր Տիրոջ: Արդեօք այսպէ՞ս է նաեւ ձեր հաւատը: Մնացած էք հաւատարիմ հաւատքի մէջ ի Յիսուս-Քրիստոս: Հաւատքի ինչ ըլլալը ըմբռնած էք: Ձեզի կը մնայ պատասխանել, եւ պատասխանել առանց յապաղման:

Մանչեսթը Դեկտեմբ 6-ՊՍ. ԴՈՒԲԵԱՆ

